

**ՅԱՐՑՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ Ա.  
ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԴՐՈՇՄԻ ՄԱՍԻՆ**

15) Ինչպէս է Յիսուսի մկրտութեան պատկերագրութիւնը հայկական աւանդութեան մէջ:

Տիրոջ մկրտութեան հնագոյն որմանկարները յայտնաբերուած են առաջին քրիստոնեաներու ստորգետնեայ աղօթատուներուն մէջ (1-2-րդ դ.):

Հայկական արուեստին մէջ այս պատկերագրութիւնը կարելի է տեսնել 4-5-րդ դարերու Թալինի եւ Օձունի քարակորողներուն վրայ: Իսկ Յիսուսի մկրտութիւնը պատկերող ամենահին մանրանկարը պահպանուած է 989թ. ընդօրինակուած փղոսկրիայ «Էջմիածինի Աւետարան»-ին մէջ: Մանրանկարը կարուած է բուն ձեռագիրին հետ եւ կը բուագրուի 6-րդ դարով:

Ընդհանրապէս Յիսուսի մկրտութեան պատկերագրութիւնը ունի հետեւեալառանձնայատկութիւնները. մէշտեղը մկրտուող Տէրն է Յորդանան գետի ջուրին մէջ՝ մինչեւ ուսը կամ գօտատեղը ջրածածկ: Հակառակ այն իրողութեան, որ Տէրը մկրտուեցաւ 30 տարեկանին, բայց էջմիածինի Աւետարան»-ի նմանութեամբ հնագոյն պատկերներուն մէջ Յիսուս անմօրուս պատանի է, որը կը խորհրդանշէ մարդու հոգեւոր ծնունդը եւ նոր կեանքի սկիզբը անկախ իր տարիքին: Յետագային արդէն Յիսուս կը պատկերուած մէջ մեռնալին եւ իր հրեշտակներուն» (Մաթ. 23.41), եւ կ'աւելցնէ. «Եւ ասոնք պիտի երթան ՅԱԼԻՍԵՆԱԿԱՆ ՏԱՆՉԱՆՔԸ, իսկ արդարները՝ յաւիտենական կեանքը» (25.46): Մեծահարուստին եւ Աղքատ Ղազարոսին առակին մէջ Քրիստոս Մեծահարուստը կը պատկերացնէ ո՛չ թէ մեռած ու ոչնչացած, այլ «Դժոխքի ՏԱՆՉԱՆՔՆԵՐՈՒՆ Մէջ» (Ղուկ. 16.23-25):

**ԱՂԱՆԴԱՌԱԿԱՆ  
ՇԱԲՈՒՄՆԵՐ**

**ԲԱՍԵԼԱԿԱՆՈՒԹԵԱՆ  
ՀԱՄԱ-ՕՍ ՊԱՏՄԱԿԱՆ  
11. ԴԺՈԽՔ ԵՒ ՅԱԼԻՏԵՆԱԿԱՆ**

**ՏԱՆՉԱՆՔ**

Մահուան եւ հանդերձեալ կեանքի մասին խօսելով, ԵՀՈՎԱՅԻ վկաներ դժոխքի կամ յաւիտենական տանջանքի գաղափարը ամրողջովին կը փորձեն ուրանալ:


ա- Կ'ըսեն՝ թէ չկա՞յ դժոխք եւ յաւիտենական տանջանք, անոնք Սատանային հնարած սուստերն են: Զարերուն վախճանը մահ է, - Կ'ըսեն, - այսինքն՝ ընդմիշտ փճացում է, ո՞չ թէ տանջանք:

Դժրախտաբար, սակայն Աստուածաշունչը իրենց կողմը չէ: Քրիստոս վերջին դատաստանի պատկերը գծած ատեն չարագործներուն ըստաւ. «Մէկդի գացէ՛ք ինձմէ, անիծեալներ, ՅԱԼԻՍԵՆԱԿԱՆ ԿՐԱԿԻՆ Մէջ՝ որ պատրաստուած է սատանային եւ իր հրեշտակներուն» (Մաթ. 23.41), եւ կ'աւելցնէ. «Եւ ասոնք պիտի երթան ՅԱԼԻՍԵՆԱԿԱՆ ՏԱՆՉԱՆՔԸ, իսկ արդարները՝ յաւիտենական կեանքը» (25.46): Մեծահարուստին եւ Աղքատ Ղազարոսին առակին մէջ Քրիստոս Մեծահարուստը կը պատկերացնէ ո՛չ թէ մեռած ու ոչնչացած, այլ «Դժոխքի ՏԱՆՉԱՆՔՆԵՐՈՒՆ ՄէՋ» (Ղուկ. 16.23-25):

Սիրելի ընթերցող, ԾՐԱԳ թերքը ամէն Կիրակի կը քածնուի մեր ժողովուրդին, Եկեղեցիներու բանկալին մօտ: Նաև՝ Facebook-ի վրայ փեսուել «Jerak կամ ՃՐԱԳ», ապա սեղմել «Like»ը, կարդալու կամ անդամագրուելու համար:

**ՀԱՍՑԵ.**

ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ



ԲՈՒ ԽՈՍՔ ԻՄ ՈՏԲԵՐՈՒՄ ՑՐԱԳ Է ՈՒ ԽՄ ԾԱՌՈՒԵՐՈՒՄ ՀՈՅ  
(Ս. 119.105)

ԺԱ. ՏԱՐԻ

ԿԻՐԱԿԻ, Յ ՄԵՊԵՄԵՐԵՐ 2018

ԹԻՒ ՀԵ

**ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐՈՒ ԱՏՈՒԱԾԱՆՉԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ**

**Ես. 13.1-11: Բ. Կր. 7.4-16:**

**ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԻՏԱՐԱԿԱՆ ԸՆՍ ՄԱՐԿՈՍԻ 7.31-37**

Յիսուս Տիրոսի սահմաններէն մեկնելով, Սիրոնի վրայով անցաւ Դեկապոլիսի սահմաններէն եւ եկաւ Գալիլիայի ծովեզերքը: Եւ ահա իրեն քերին խոլ եւ համր մարդ մը խնդրելով, որ ձեռքը դնէ անոր վրայ: Յիսուս զայն ամբոխէն հեռու մէկ կողմ տարաւ, մատները անոր ականջներուն մէջ դրաւ, յետոյ քքեց եւ դպաւ անոր լեզուին: Ապա երկինք նայեցաւ, հառաջեց եւ ըսաւ. «Եփփաթա՛», որ կը նշանակէ «քացուէ»: Նոյն վայրկեանին անոր ականջները քացուեցան, եւ լեզուն քացուելով՝ սկսաւ կանոնաւոր կերպով խօսիլ: Յետոյ Յիսուս պատուիրեց ժողովուրդին, որ ունէ մէկուն չըսեն: Սակայն ինչքան ալ ան կը պատուիրէր որ չտարածեն, անոնք առաւել չափով կը պատմէին այս մասին: Մարդիկ աւելի եւս կը զարմանային եւ կ'ըսէին. «Այս մարդը ամէն ինչ լաւ կը կատարէ. տեսէք, խոլերուն իսկ լսել կու տայ եւ համրերուն՝ խօսիլ»:

**Ա.ՌԱ.Ի.Օ.ՏԵ.ՍՆ Ա.Ղ.Օ.Թ.Ք ՕԳՆՈՒԹԵ.ՍՆ ՀԱ.Մ.Ա.Ր (Ս.Ա.Ղ.Մ.Ո.Ս 3)**

Տէ՛ր, ինչքա՞ն շատ են զիս նեղողները, ինչքա՞ն շատ են ինծի դէմ ելլողները: Շատերը ինծի համար կ'ըսեն. «ՍԱԿԱՐԵԼԻ է, որ Աստուած զինք փրկէ»: Բայց դուն ո՞վ Տէր, դո՞ւն ես պաշտպան վահանս, դո՞ւն ես փառքս, գլուխս բարձր պահողը: Ամբողջ ձայնով Տիրոջ աղաղակեցի եւ իր սուրբ լեռնէն պատասխան տուաւ ինծի: Ես կը պառկիմ կը քնանամ, վստահ՝ որ գիշերն ամբողջ Տէրը զիս կը պահպանէ: Ուստի բնա՛ւ չեմ վախճար բիւրաւոր այն մարդոցմէ, որոնք ամէն կողմէ զիս կը պաշարեն: Ե՛լ, ո՞վ Տէր, փրկէ զիս, ո՞վ իմ Աստուածս, ապտակ մը տո՞ւր թշնամիներուս, փրկէ ամբարիշտներուն ակռաները: Փրկութիւն դո՞ւն կու տաս, Տէ՛ր, թող օրհնութիւնդ ժողովուրդիդ վրայ ըլլայ:

## ՍՈՒՐԵՐ ԵՒ ՏՕՆԵՐ

### ՏՕՆ ՄՐՅՈՒՀԻՈՅ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ԾՆՆԴԵԱՆԻ ՅԱՆՆԱՑԷ

Ա. Կուսի անձը, իբրեւ գերազանց միջոց փրկագործութեան, անբաժան է Յիսուսի փրկական տնօրինութենէն: Այս պատճառաւ, Ուղղափառ Եկեղեցին սկիզբէն երկիւղած մեծարանք ունեցաւ անոր յիշատակին հանդէպ, մանաւանդ 5-րդ դարէն յետոյ, երբ Եփեսոսի Տիեզերական ժողովին մէջ դատապարտըւցաւ Նեստորի մոլութիւնը եւ վարդապետականօրէն հաստատուեցաւ եւ ընդունուեցաւ անոր ծնող եւ մայր Աստուծոյ ըլլալու իրողութիւնը, այսինքն Աստուածածին եւ Աստուածամայր կոչումը:

Աստուածածինի կեանքին պատմութենէն Աւետարանի մէջ կը յիշուին այն մասերը կամ կէտերը միայն, որոնք ուղղակի առնչութիւն ունին Յիսուսի կեանքին եւ փրկական տնօրինութեանց հետ: Անոր կենսագրութեան մնացեալ՝ այսինքն մեծագոյն մասը կ'ամբողջացուի այն աւանդութիւններով, զորս բոլոր հին Եկեղեցիները հասարակաբար ունին եւ որոնք, այդ կերպով, այլեւս տարբացած են Եկեղեցական հնագոյն գրականութեան հետ:

Մարիամ Դափի ցեղէն էր: Անոր ծնողն էին Յովակիմ եւ Աննա, Բեթղեհեմցիներ կամ Նազարէթցիներ: Աննա ամուլ էր եւ ուխտով ու աղօքնով յշացաւ իր միամայր դուստրը՝ որ կոչուեցաւ Մարիամ: Թէեւ ծնաւ բնութեան օրինաց համեմատ, այսինքն ի հօրէ եւ ի մօրէ, բայց բարյապէս զերծ սկիզբէն:

Այս պատճառաւ, Եկեղեցւոյ մէջ տօնելի եղաւ ոչ միայն իր ծնունդը, այլ նաև յղութիւնը, զոր հայ Եկեղեցին կը տօնէ Դեկտեմբեր 9-ին:

Աստուածածնայ ծնունդը Սեպտեմբեր 8-ին է, զոր բոլոր Եկեղեցիները անփոփոխ կերպով կը կատարեն: Պատմական մանրամասնութիւններ չունինք անոր ծնունդին պարագաներուն մասին. կարելի չէ նշան նոյնիսկ թէ ո՞ւր ծնաւ անիկա. Բեթղեհեմ թէ Նազարէթ, եւ ո՞ր բուականին: Կը կարծուի նկատի առնելով իրէից մէջ այդ ատեն ի զօրու եղած սովորութիւններուն, թէ 14-18 տարեկան էր անիկա, երբ ընդունեց հրեշտակին աւետիսը:

#### ԱՌԱԽՈՏԵԱՆ ԱՂՋԹՔ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ (ՍԱՂՄՈՍ) 3

Տէ՛ր, ինչքա՞ն շատ են զիս նեղողները, ինչքա՞ն շատ են ինձի դէմ ելլողները: Շատերը ինձի համար կ'ըսեն. «Անկարելի է, որ Աստուած զինք փրկէ»: Բայց դուն ո՞վ Տէր, դուն ես պաշտպան վահանս, դուն ես փառքս, գլուխս բարձր պահողը: Ամբողջ ձայնով Տիրոջ աղաղակեցի եւ իր սուրբ լեռնեն պատասխան տուաւ ինձի: Ես կը պառկիմ կը բնանամ, վստահ՝ որ գիշերն ամբողջ Տէրը զիս կը պահպանէ: Ուստի բնա՛ չեմ վախնար բիւրաւոր այն մարդոցմէ, որոնք ամէն կողմէ զիս կը պաշարեն: Ե՛լ, ո՞վ Տէր, փրկէ՛ զիս, ո՞վ իմ Աստուածս, ապտակ մը տո՞ւր թշնամիներուս, փրկէ՛ ամբարիշտներուն ակուաները: Փրկութիւն դուն կու տաս, Տէ՛ր, բող օրհնութիւնդ ժողովուրդիդ վրայ ըլլայ:

## ՄԵՐ ՀԱՅՐԵՐՈՒՆ ԽՐԱՏՆԵՐԸ

### ՀԱՅՐՈՅՈՂՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Մեծ եւ անբաւելի մեղք է հայիոյանքը եւ աւելի չար՝ քան Ադամէն մինչեւ այսօր բոլոր հերձուածները, որոնք ժողովով նզովուած են: Մեծագոյն հերձուածը հայիոյանքն է, որ բոլոր մոոցուած մեղքերն ու չարինները յիշել կու տայ Աստուծոյ, հրեշտակներուն ու սուրբերուն. կը դողացնէ Աստուծոյ արարածները եւ գարշելի ու զագիր հոտով կը լցնէ երկիրը:

Հայիոյանքները կը փակեն Աստուծոյ ողորմութեան դուռը, քոյլ չեն տար Արարիչին որ ողորմած աչքով իր արարածները տեսնէ եւ կ'արգիեն սուրբերուն որ բարեխօս ըլլան աշխարհին համար: Այս ձեւով քրիստոնէական անունը եւ քրիստոնէութեան աննառ խորհուրդը կը նախատուի եւ ասոր համար է, որ Քրիստոս ըսաւ. «Ան որ Ս. Հոգին հայիոյէ, պիտի չներուի անոր ո՛չ այս աշխարհին եւ ո՛չ հանդերձանալին մէջ (Մտք. 12.33):

Քրիստոս այս աշխարհին մէջ ոչ ո՞ի իշխանութիւն տուած է ներելու հայիոյանքնեն: Միւս աշխարհին մէջ եւս ոչ ո՞ի կը համարձակի բարեխօսել՝ ո՛չ հրեշտակները ո՛չ ալ սուրբերը, այլ աշխարհաստեղծ բերնի անէծքներով դեւերուն հետ գեհենի անշիշանելի հուրը կ'երբայ: Իսկ այս կեանքին մէջ այնքան ատեն, որ կենդանի է բոլոր սուրբերը կը նզովեն այնպիսին: Աստուածիոս եւ մեծ մարգարէն Մովսէս նզոված է հայիոյողը՝ իր ամբողջ ունեցածով եւ նիստ ու կաղով: Նոյնը ըրած են բոլոր սուրբերը: Արդարեւ, ո՞վ չի նզովեր Աստուծոյ Աթոռին հայիոյողն ու զայն դողացնողը:

### ՀՈԳԵԿՈՐ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

#### ԱՍՏՈՒՖՈՅ ՀԱՍՄԱՐ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԱԼ

Աշխարհի համար արժէք ունեցող մարդը դրամով հարուստ մարդն է, իսկ Աստուծոյ հայեացքով հարուստ մարդը՝ Քրիստոսը ունեցողն է: Աշխարհի համար արժէք է իր աթոռին վրայ բազմած բռնակալ Պիղատոս մը, բայց Աստուծոյ համար արժէք է՝ Յիսուսի կողքին խաչին վրայ գամլած աւազակ մը: Աշխարհը արժէք կու տայ մեծահարուստներուն, իսկ Աստուած՝ աղքատ Ղազարոսներուն: Աւելի լաւ է աւելածու ըլլալ եւ արքայութեան զաւակ, քան թագաւոր ըլլալ եւ դժոխքի զաւակ: Իսկ դո՛ւն, հաւատացեա՛լ բարեկամ, ո՞վ կը նկատես արժէք ունեցող մարդ: Զգո՛յշ եղիր: Զըլլայ թէ անտեսես Աստուծոյ հաւածները եւ սիրես աշխարհի սիրածները: Ան, որուն Աստուած կը մեծարէ, դուն չանարգես: Աստուծոյ սիրածները եթէ նախատես՝ Աստուծոյ թշնամութիւն ըրած կ'ըլլաս:

#### ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ ՀՆԹԵՐՑՈՒՄԸ

Ճշարտութեան հասնելու ամենայուսալի շախիղը Սուրբ Գիրքի ընթեցանութիւնն է, որովհետեւ այստեղին է, որ կը գիտնանք, թէ ինչ պէտք է ընել եւ ինչ պէտք չէ ընել: Այստեղ կարծէք վաղուց ննջած սուրբ մարդիկ յարութիւն կ'առնեն իրենց վեհ կեանքով, եւ ճամբայ ցոյց կու տան անոնց՝ որոնք կը կամնեան իրենց բարի օրինակին հետեւիլ: Ահա թէ ինչու, իրաքանչիր անձ որ կը տկարանայ իր պարտականութեանց կատարման մէջ, Սուրբ Գիրքը ընթերցելով՝ կրնայ զօրանալ: Արային թէ խորհուրդ կու տամ, որ ընթերցանութիւնը բող աղօքքով առաջնորդուի:

(Բարսեղ Կեսարացի)